

տածելով հանդերձ, անհոգ շնն եղած զէպի ցեղին մտաւոր կեանքը: Շրջանը որուն մէջ ծագկեցաւ Շնորհալին՝ ամենէն փոթորակիցնե-րէն մէկն էր հայ ցեղի պատմութեան: « Քաղաք թագաւորական եւ բազմաժողով ոչ գոյ ազգի մերում, կը գրէ ինքն իսկ, որպէս զի անդանոր նստելով յաթոռ հայրապետութեան եւ վարդապետութեան՝ ուսուցանէպք ժողովրդեան մերոյ զստատածային պատուիրանս, ըստ առաջին հայրապետացն եւ վարդապետացն: այլ եմք իբր զայծեանն յորսորդաց եւ ի օանց փախուցեալի՝ ի Բաբելոն (1) յայս բնակելով, յորում ոչ եւ մարմնական հարկաւոր սիրտոյիւք շտատցեալք՝ ի գեղից կամ յազարակաց, յորոց ունիմք եւ ոչ մի, նա եւ ոչ անդատան հողոյ, զի վատտալօք եւ աշխատութեամբ զպէտս սեր լնուաք, եւ ոչ օգնութիւն ուստեք, որպէս մերս անոն էր ի թագաւորաց եւ ի իշխանաց ի Քրիստոս հաւատացե-լոց, այլ միայն ի Տեառնէ Աստուծոյ»: Բայց այդ « այծեամի » պէս ապրելու դատապարտուած մարդը ամբողջ կեանքը նուիրեց հայ մտաւոր բուրաստանը հարստացնելու: Ի՞նչ պիտի արժէր այսօր հայ ցեղի մը գոյութիւն ունենալը կամ չունենալը եթէ Շնորհալիներ արտադրած չըլլար այդ ցեղը:

Արտաքին պատճառներուն վրայ որ յաճախ խափանած, զժուարացուցած են մեր մտաւոր թռիչը, — եւ որ ուրիշ ձեւով կրնան կրկնուիլ նորէն — մեր ներքին անհոգութեան, անստարբերութեան արգելքը չաւելցնենք: Մէկ կողմէ դարմանենք մեր վերքերը, հոգանք մեր որբերը, հաց տանք մեր խեղճերուն, աշա-րուրջ ըլլանք վաղուան փտանգներուն, բայց միւս կողմէ՝ անվիատօրէն, յարատեւօրէն, ամէն ընդէ աշխատինք վառ պահելու մտաւոր քանդ, ուսանց որուն մեր ճամբան խաւարէն աւելի խաւար կը դառնայ: Ունենանք ար-ուեստ մը, գրականութիւն մը՝ լեզու մը հետ-գինտէ աւելի նուրբ, աւելի ձոխ, աւելի ինք-նատիպ. որպէս զի օտարները (ինչպէս նոյն իսկ փրփուաներէն կը արվին եւրոպացի մեծ գե-ղեցեալներէն ի միմայն Միսթրալը բնագրին մէջ կարդալու համար) մղուին ստրկելու մեր լեզուն, հետեւելու՝ մեր գրականութեան եւ

արուեստին, եւ որպէս զի նոյն իսկ մեր ապագայ սերունդները՝ հայկական քաղաքակրթութեան մը անգիմարդի ի վայլէն ի վշտացած, գրաւ-ուած, սիրապետուած, ամէն օտարացման փոր-ձութեանց հակառակ՝ Հայ մնան:

Ա. ԶՊԱՆԵԱՆ

Փետրուար, 1910

Օ Ճ Ա Ն

Քաղին օօք, ռախներուն օտին օակ, Սաղարբախի քառուկի մ'մէջ լրուանես, նախիններէ մէջ մընացած հրիսակ, երկի մը կար տ'մնան խաղաղ ու հանգիստ:

Այնեղ սնձքէ էլից մնց Բոյ ու երբայր, Մայրս ո'րքան մեզ կը ձեռէր հոն ո'րքան, Ամէն անգամ որ մնց կասողս՝ խոյաբար, Կը զգուէլին՝ մէկ կողմ մնած ներական:

Այլ լացեր սակայն չէին օար մէզ ցաւ, Հոն ամէն բան արցունքէն վեր ինից ունէր, Բայց ի՞նչ արագ այլ կեանքն այսպէս նուակ անցաւ:

Այրից ցրձղէն օսար երկից՝ խո'րք օտմեռ. Կարօտախը կը դաւուրէ զիս յամախ, Ծղղի կեանքիս քաղա'ր, աղա'ր դուն օնախ...:

ԱՂԲԻՒՐԻՆ ԱՂԶԻԿ

Ծարակն է ջինց կը ցայէ արծարափայլ ու ծրձղուն, Ջուր կաթ փրփուրներ օհնած կ'երթայ դարն ի վար. Ծալուկ իրանն նեղուկին կը նայկօթի օնեղալար, Սէղերուն մէջ քաթբաճուր, մարցին վերայ օարածուն:

Ու սարեւն կապեամուտ այն ինչ ծաղիկն աւօթին եր օախրակներն կը բանայ օսկեծրդի, ծիրանի, Երկուան պէս ահ, դարձաւ, վարտեր լակ՝ հոլանի, Ջուր օսնելու ե կէր աղուր աղջիկն ապրիւրին:

Հողէ օափոքն ուսամբարձ կ'երգ յուշի ինքնիրեն. Խա՛չ ու՛ ջուր պատրուակ, ինքն եղած է ծամախի, Նրանմա՛ծ օճնն իմա կը վարէ զայն անխօթի:

Քուտայք փաւա'մը փափուկ կակ զըրեթ Բուներէն՝ Լուսովայէ ման, մնց է գոր կը սիւր խանգաբոք, Անոր ճայմար կը ննէ սիւրս աղջկան օխրատրօ:

Հ Ա Ր Ն Ի Ք

Ծափի դափի գիլ աւաչներ կը ծագին .
Կը կայրեն խօլ պարճանները ձեռք ձեռնի .
Հոս դարձարմիկ , միմչդեռ անդին կը կր՛ի ,
Շուրջպարն անանց համեղներով ցրնձազին :

Կ'ալավրիկին , ու կ'ոսոսանն , կը ցտակն ,
Գ'էներոսէ բրնճուղներ ամենն ալ ,
Գոզցես չունիին խոնջլնք , գիւեր , բրնանալ .
Հարսեի՛ է , պէ՛տ է լուսզընն ապառն :

Ի՛նչ փոյր իրենց , սենեակի մ' մէջ մթամիակ ,
Թարմ աղջիկ մը նախուցն հիման ձեռներուն ,
Իր կեանքն հարսի կ'անգանէ լուռ երազուն :

Ժրպետն օրտով կը բաւէ որ գոնուակ ,
Կընամայրն ալ խորճած սաներն էզ , արու ,
Տառօս կուտայ ասանկ աղւոր օրերու...:

Ծափի դափի գիլ աւաչներ կը ծագին..

Մ Ա Ս Ո Ւ Ն Ք

Փայտէ մոտեօ գրքակալի մը սակ ցած ,
Նորէն կիներն հաւառուեր են գերմուռանդ ,
Թախձոս կիներ՛ըր ցաւազար ու հիւանդ ,
Դարդերով լի կիներն ամեն զառամած :

Իրիկուն մ'է մեզ աւեսող կիրակին .
Հողը կանթեղ մը կը հեւայ ժամուն մէջ .

Փրկչին կանքիզն , առկայս վերէն , միջ անէչ ,
Ռուս համար կուտան կիներն իւղազին :

Անոնք անփոյր արտալիճով աղմակի ,
Հասած մաւած ըզգեսներով հիմուսին ,
Մատուցն հանկի սալ կէր և՛ գրբանին .
Մատուցի շուրս իրենց աչէն կը կարի :

Կ Ա Ն Ա Չ Կ Ի Ի Ր Ա Կ Է

Կանա՛չ , կանա՛չ , ծառ ծիծաղ ծիլ կափ կանաչ .
Կանաչ դաշտեր , կանաչ այգի , հովիտ ձոր ,
Կանաչ կարմիր , կանաչ գօտի , լեռ ծորճոր ,
Համակ կանաչ ինչ որ ծիծի ձախ ու աչ :

Խընձող պարեր կանաչ դրւար կայրուուն ,
Կանաչ ձայներ պարմաններու ւաղջրալուր ,
Կանաչ զարթոնք , կանաչ Ջաշիկ , կանաչ օր ,
Կանաչ յուշեր կ'օրէ իր մէջ խաւ առուն ...:

« Զարդարդար »ի հարսն ալ կանաչ՝ ջանիլ կին ,
Կանաչներու մէջ կը ծափէ կը ցրնձայ ,
Ի՛նչ աղւոր է , տեն այս չլինող ետրնձայ :

Ու « եղնա յն դէռ , կանաչ ուխտն այն մեր վանքին ,
Ու մանչ աղջիկ կանաչ սրբով պիտ' երգն
Կանաչներով մախուսն կանաչ կիւրակէն...

Կանա՛ւ , կանա՛ւ , ծառ ծիծաղ ծիլ կափ կանաչ...
Զիհալօ ԶԻՄՆՏ ՎԱՐԴԱՊԵՏԵԱՆ

Ա Ն Տ Ո Ն Ի Ռ Ս Ե Ի Կ Լ Է Ո Պ Ա Տ Ր Ա

Ա Ր Ա Ր Ո Ի Ա Ծ Դ .

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ա .

Ս.դեհասնազրիոյ առչու — Կեստի բանակեօղը կը մտնեն
Կեստը , Ագրիպա , Եւ ՄԼԿինաս իր բանակով .
Կեստը նամակ մը կարդալով :

ԿԵՍ .

*Զիս սրբոյ կը կոչէ , ու կը շնորհ որպէս Թէ
Ոյժ ունենար զարնելու զիս վանելու եղիպտոսէն .
Իմ բանագնացքս բըրճենք ըրեր է . Ինձի հրաւէր
Կը կարդալով զիս զիս հետքերով հետքերով
Կը կարդալով զիս զիս հետքերով հետքերով*